

նոյ, գէթ անհրաժեշտութեան մը առջեւ պիտի զգայ ինքզինք, սակայն, հրաժարելու կրօնքի նկատմամբ իր սխալ զաղափարական տեսութենէն։ Այս յոյալ կը ներշնչէ մեղի, հակառակ իր տարիներով այնքան վայրագորէն ի գործ զրած քաղաքականութենէն յետոյ կարենալ դառնալը դէպի իր ներկայի թուլատու դիրքը։

Բովանդակ աշխարհի յոյսն ու ակնկաւութիւնը կապուած են արդարութեան յուղթանակին և անկէ քզիելիք նոր կարգին, ուր աւելի քան երեք ազատ պէտք է ձըգուին ոգեկան արժեքները, իրենց սեպհական լոյսին մէջ աճելու, իթէ կ'ուզենք խնայել մարդոց զժբախտ որդիներուն՝ նոր պատերազմի մը բովանդակ ոզբերգութիւնն ու արհաւիրքը։

Պոլչելով, տարիներէ ի վեր, աշխատեցաւ իւրայստուկ զաղափարաբանութեամբ և մեթոսով իրականացնելու այդ նոր կարգը։ Ծանօթ են մեզէ իւրաքանչչերին՝ այդ նոր կարգին խոցելի կողմերը, որոնք հետզհետէ յայտնի եղան ու կ'ըլլան, իթէ ոչ այնքան արզիւնաբերութեան եւ տնտեսութեան կազմակերպութեան թերիներով, որքան կրօնական և ընդհանրապէս մշակութային զաղափարաբանութեան թերիներով։ ու թերես պիտի զայ ժամանակը երբ այդ երկուքը բաժնուին իրարմէ, ու ինչ որ կը կոչուի համայնտավար կամ ընկերքարական կարգ, ըլլայ իրաւ ալ և միայն ընկերութիւններու անտեսական կազմակերպութեան ձեւ մը, որ այլապէս ազատ պիտի ձգէր՝ ընկերացին կեանքի բարձրագոյն մակարգակի վրայ, մշակութային ու կրօնական բարձրագոյն իտէաներով զարգացում մը։

(Եպիսկոպոսին)

ԱՐԹՈՒՐԻ ՎԱՐԴԱՊԵՏ



## ԼԵԶՈՒՄԳԻՏԱԿԱՆ

### ԻՐԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԵՐԷՆԻ ՎՐԱՅ<sup>(\*)</sup>

Սյունեղ զնում ենք մի ցուցակ, որից երեսում է թէ պահաւելունի հնչիւնները հայերէն փոխառութեանց մէջ առհասարակ ինչպէս են տառապարձուած։

$\alpha = \alpha$	$\beta = \beta$
$\rho = \rho$	$\eta = \eta$
$\zeta = \zeta$	$\sigma = \sigma, \sigma_j$
$\vartheta = \vartheta$	$\psi = \psi, \phi$
$\varphi = \varphi$	$\nu = \nu, \nu_i$
$\kappa = \kappa, \kappa$	$\pi = \pi$
$\Phi = \Phi, \Phi_2 = \zeta, \Phi_{\sigma} = \nu_{\sigma},$	$\varepsilon = \varepsilon$
$\varphi = \varphi$	$\Psi_P = \Phi_P$
$\eta = \eta$	$\omega = \omega, \beta$
$\varsigma = \varsigma$	$\pi = \pi$
$\nu = \nu$	$\psi = \psi, \epsilon, \alpha$
$\nu = \nu, \nu_2 = \zeta$	$\nu = \nu, \nu_2 = \zeta$
$\iota = \iota$	$\varepsilon = \varepsilon$
$\eta = \eta, \varphi$	$\psi = \psi$
$\iota = \iota, \iota$	$d = d$

Ինչպէս տեսնում է, պահաւական հնչիւններից մի քանիսը հայերէնի մէջ մի քանի ձեռվ են փոխադրուած։ Տարբեր փոխադրութեանց մի մասը պէտք է վերագրել հայերէնի ձայնական օրէնքներին։ այսպէս և գառնում է բառի մէջ և, վերջավանկում և, վլ գառնում է բառավազքում վլ, ձայնաւորից յետոյ ւ, և բաղաձայնից յետոյ ու, լ գառնում է բաղաձայնից առաջ դլ, ուրիշ տեղեր և կամ դլ առանց որոշ կանոնի։ Միւս տարբերութիւնները անշուշտ պէտք է վերագրել հիւսիսային պահաւական բարբառի մասնայատուկ հնչիւններին, այսպէս ու, ոյ ձեւը։ Գալով կ, պ, ս կամ ֆ, փ, թ ձեռին՝ պէտք է ընդունել որ առաջինները ներկայացնում են իրանեանների աւելի հին արտասանութիւնը, իսկ երկրորդները աւելի նոր արտասանութիւնը։ Այս բանը ցոյց է տալիս յատկապէս պատ-

(\*) Շարունակութիւն՝ մեծամասն նեղինակի «Պատմութիւն Հայ Լեզու» գործին թ. Գլուխէն։

ովան բառը՝ որ Արշակունեաց ժամանակ փոխ առնուելով՝ ստացել է պ, մինչդեռ նոյն բառի Սասանեան ձեւը փութիպան՝ ունի վի: Նոյն բանը կարելի է ասել նաև և ձայնի համար, որ յատին փոխութեանց մէջ չ ձեւ ունի: Պարսկերէնի ձայնարանութեան ընթացքն է եղել զօրացնել հաւխածայն բաղաձայնները և ընդհակառակը տկարացնել միջաձայնները: Արամենաւառ օրինակն է հպրս. պարտիպանա, հյ. պարտպան, յետոյ փութիպան, որ հրմա հնչւում է պրս. փութիբան:

Հայերէն և պահաւերէն բառերի համեմատութեան ժամանակ պէտք է ինկատի ունենալ նաև բուն հայկական ձայնական օրէնքները, որոնց ենթարկուած են նաև պարսկական հին փոխառութիւնները, այսպէս ի, ու ձայնաւորները ընկնում են նաւխաշեշտ վանկերում, ե, ոյ գառնում են ի, ու, եա գառնում է ե, բառասկզբում ո, որ բաղաձայնները ստանում են և կամ ոյ յենարանը: Այսպէս՝ օր. պէլ, նեզակ զառնում է նեզակ, որից էլ նեզակ. մոնակ=մոյնակ=մունակ, սպետակ=սպէտակ=սպիտակ, պատմոնան=պատմոյնան=պատմոնան, վինաս=վինաս=վնաս, կուննիս=կննիր, բասան=առասան, բանգ=երանգ ևն:

Ինչպէս վերեւում ասացինք այս բոլոր համեմատութիւնները պահաւերէն ձեւերի համար են և արժէք չունին պարսկական ձեւերի համար: Որևէ պարսկերէն բառ եթէ ուզում ենք համեմատել հայերէնի հետ, նախ պէտք է առնենք նրա պահաւերէն ձեւը, և այն միայն համեմատենք հայերէնի հիտ. առանց զրան՝ բոլոր համեմատութիւնները կը լինին սուտ ու սիսալ: Այսպէս՝ բադ կը լինի հյ. վաս, որովհետեւ պէլ. ձեն է վաս. պրս. Համազան քաղաքի անունը կը լինի Անմատան, որովհետեւ պէլ. ձեն է Անմատան. պրս. Չաւելպան կը լինի յալիսեան, որովհետեւ պէլ. ձեն է յալիսեան. պրովհետեւ պէլ. ձեն է յալիսեան. պրս. զուրրազ կը լինի վարազ, որովհետեւ պէլ. ձեն եղել է անշուշտ վարազ, ինչպէս ցուց է տալիս զնդ. վարազ. պրս. դանիզ կը լինի դանիզն, որովհետեւ պէլ. ձեն է դանիզ. պրս. արզան կը լինի արժան, որովհետեւ պէլ. ձեն է վանան. ևն ևն: Յատկապէս յիշելու արժանի է պրս. բառերի ով վերջաւորութիւնը, որի համա-

պատասխանն է միշտ ակ. ինչ. նամանակ, նիզա=նիզակ, բուռա=բուռակ, բուռա=բուռակ, թարթէսա=թթէսակ, դորա=դորակ, դիպա=դիպակ, ժիվա=ժիվակ, սիկուրա=սկաւառակ ևն: Այս բոլորի մէջ էլ պահաւերէնը երեան է հանում միշտ ակ համաձայն հայերէնի. ինչ. նամակ, նիզակ ևն:

Այն բոլոր բառերը՝ որ հայերէնը փոխէ առել իրանեաններից սկսած հնագոյն ժամանակներից մինչեւ ԺԱ. զար, թուով 751 հատ են, և ըստ տեսակի գասաւորուում են հետեւեալ ձեռվ:

### 1. Բնութիան և նրա զօրութեանց մասին

Ախտարք, ապախտար (հիւսիս), արուսեակ, խաւար, մահիկ, նեմրոզ:

### 2. Կրօնական բառեր

ա) Կրօն, նախապաշարմունք եւ ողիներ. — բագ (Աստուած), բագին, բախտ, բաշխ, զերեզման, զե, զժոխք, զժպարիչտ, զրուժ (ողի է), զոհ, կախարդ, կախարդասար, համբարու, հեշմակ, հմայել, մարգարէ, մեհեան, յազել, յաշտ, յուշկապարիկ, նզով, պաշտել, պարիկ, սահգարմետ, օրհնել:

բ) Պարսից կրօն. — Ատրուշան, բարսմունք, բոզպայիտ, զումէզ, զեն, զենիմազգեզն, զենպետ, համակզեն, մազգեզն, մոգ, մոզպետ, մովպետան մովպապետ, պարտքաշ, ուստ, քեշ, քրտիկար:

### 3. Մարդ, մարդու և անսանի մարմնի մասեր

Անդամ, բազուկ, բաշ, զանձակ, զէս, զանդան, զաստ, զաստակ, զէմք, զմակ, երանգ, կուլակ, կուշտ, ճակատ, ճանկ, պիսակ, սմբակ, վարս, փիւղ (թեփ), քաշ (մէջք):

Ներքին էակ. — կամք, կամայ, ակամայ, կամակար, հանճար, ուշ:

### 4. Հիւանդութիւն և նմաններ. թժեկական բառեր

Ախտ, բիժ, բժիշկ, բոյժ, բորստ, գարման, ժահիր, կոյր, նզար, նիհար, նչտիր, փաթերակ

### 5. Կենդանիներ

Աչղահակ (զիշապաձուկ), բաղ, բաղէ, բզաք, բէշք մէկօյ, գաւազ, զոմէշ, խարսուզ, կաչաղակ, կառփիկ, կինծ, կուզ, ճուռակ, ժատեան, ժարախ, մարզ (թլուչուն), մուչկ, յաւանակ, յովազ, նափակ, նհանգ, նիսխազ, շահէն, շարպաղանք, պապկայ, պատրուճակ, սամոյր, սարեակ, սիրամարզ, վազր, վարազ, վիշապ, տըզրուկ, փալանիկ, փիզ, քաւթառ, քուռակ:

### 6. Ընտանիք եւ լնկերութիւն

Ամրօխ, անաշահիկ, ասպաճարակական, ասպնջական, աւսարզ, զրոհ, դայեակ, երիտասարզ, թուանիկ, խարբանդակ, խափչիկ, խուժիկ, համշիրակ, համուահ, հարազատ, մուրալ, նժղեհ, պապ, պառաւ, սամիկ, տոհմ, ստար:

### 7. Երկրագործական

ա) Տունկեր. — Ազօխ, անանուխ, անզուտան, արմաւ, օչինդր, բրինձ, զազ, զաւարս, զարապղպեղ, զարիճնիկ, զժնիկ, զարդուգայն, զուբրակ, թաղթ, խարպիզակ, կակմիրակ, կազամբ, կանեփ, կանկար, կաւար, կարոս, կնճիթ, համտապրամ, հօրստ, ճանբակ, մանուչակ, մաչ, մուրտ, մօրուտ, յասմիկ, նարդէս, նարկիլակ, նոճի, չահասպրամ, չահանակ, չաղգամ, չամդիտակ, չաւաշարիւն, չուշան, չաման, պիստակ, պղպեղ, սարսյ, սմնակ, սնզրուեղ, սոխ, սոնիճ, սպանգ, վարդ, վարունդ, վաղանդառչկ, քրքում, օչնան:

բ) Տունկի մասեր. — բուն, խոշակ:

զ) Գործիքներ. — մաճ:

դ) Երկրագործութիւն. — մարզ, պատռաստ:

### 8. Խաճարածութիւն եւ գիւղատնեսութիւն

ա) Շոգետ, վիթակ, խար, ճարակ, ճագ, մատակ, գաւաղան:

բ) Զիու սարք. — Ապրդում, ասպազէն, ասպաստանիկ, զանդանաւնգ, երտսան, խարազան, պազան, վարտաւանդ, մարզ, պատռաստ:

### 9. Գիտութիւն եւ արուեստ

ա) Արհեստի վերաբերեալ. — Դարիճակ, գերձակ, խոհակեր, կոռոպետ, նաւազ, վարձակ, տաշել, փերկիլ, քաշատիկ:

բ) Ուսում. — Աշակերտ, զաստիւրակ, դպիր, խրատ, հրահանգ, վարդապետ, վարժիչ:

զ) Նկարչութիւն. — Արուճանակ, նկար, պատկեր:

դ) Երաժշատութիւն. — Աւաչ, բամբ, բանգ, զուսան, զափ, զանգակ, թմբուկ, նուազ, վին, տաւիլ:

ե) Խաղեր. — Ճամրակ, ճոկան:

### 10. Գոյներ

Աշխէտ, ատրագոյն, զոյն, երանգ, երաշխ, զարդակ, կապոյտ, կարմիր, ճարտակ, ճերմակ, սեաւ,

### 11. Վանառականութիւն եւ դրամական գործեր

Արրօն, արժել, զանձ, զանձակ, զրաւ, երաշխ, թանկ, խոստակ, կապէն, համարել, պարմայել, պարտ, պարտաշխի, վաճառել, վաճառական, վաճառզահ, վարձ, վաշխ, վզեան, վճարել, վիսաս, տոյժ, տուզանք:

### 12. Ելմութիւն եւ ըկնի մասեր

Ախոռ, ամբար, ապարանք, ասպաստան, աւազան, փաղանգ, բանց, բաստարան, բարաւոր, բնակել, գմբէթ, զահիճ, զաստակերտ, զարապաս, զարաստան, զիւն, զնզան, թօնիք, խան, կերտել, կըրպակ, ճեմիչ, մաշկապարճէն, պատչզամ, պատռար, պարտէղ, սազաշէն, սրահ, սրկապան, տաճար:

### 13. Հագուս եւ զարդ

Անդրավարտիք, ապարանջան, ապրիչում, աստառ, բազպան, բահուանց, բամբակ, զորշապահանց, զրպան, զաստառակ, զիպակ, զրօշակ (քղանցք), զանկապան, զառնաւուխտ, զառքաշ, ըստօրակ, թազ, խոյր, կամբար, կերպաս, կշտապանակ, կօշիկ, զամղայել, ճամբար, մոյկ, մու-

ճակ, մուշտակ, շապիկ, շատրուան (վաշրագյր), չար, շուշակ, պաստառ, պատմուճան, պարեգօտ, պարեհնակ, պարուակ, պսակ, սամոյը, սանդղալ, սնկուս, վարչամակ, վարժիք, վերջակ, տապաս, փանգամ, փարուազ:

#### 14. Աւտելիք և բավելիք

Ապուխտ, զրտակ, խոհ, խորսակ, խորտիկ, կամակ, կասկ, կարագ, կտապ, հրաշակ, ճաշ, ճարպ, նկան, նշխար, շաքար, պանիր, պաշար, քաշէն, օչարակ:

### 15. Unsíþí síslabundiþíslí

Ապաւանդպակի, առասան, բազմակ, բաժակ, բարձ, բզուեկ, բոր, զահ, զահաւոր, զահաւորակի, զարան, զոլ, զամբիւղ, թակոյկի, լական, խան, կուժ, հաւան, հախարակի, ճաշակի, ճրազ, մշտիկ, մոմ, նուագ (բաժակի), շատրուան, չիշ, պայուսակ, պատրոյց, սալպատ, սկաւառակ, սպաս, սրաւակի, տախտ, տախտակի, տակառ, տաշտ, տաշտակի, տապակի, քանդակի, քաշիկ, քուրձ, քոսակի:

### 16. Թիւ, չափ, կըլո և դրամ

Ապագարէզ, արգու, բիւր, զրիւ, դահկան, դանդ, զորտկ, զրամ, կապիճ, հազար, հրասախ, մար, փարսախ, փշիս, փող:

17. Մեսաղներ, հանքային նիւթեր,  
խէջ ու նմաններ

Անգուժատ, անուշազր, ազուռ, ազակի,  
արձիճ, ալոյր, բորակ, բութճենիկի,  
գաղերբուտկ, գաղպէն, գահար, գայիքուտկ,  
գոփճ, գահանակ, գոճ, գասիկ, գմբուխատ,  
ժանդառ, ժիպակ, լայքա, լատան, լեղակ,  
խունկ, կարկեհան, կնդրուկ, հոչիբուտկ,  
հրբուտկ, ձիւթ, յակինթ, նաշիբուտկ,  
նաւթ, շաւար, ողլինձ, պողովատ, սմալտ-  
տակ, սնգոյր, ստայխն, քափուռ:

## 18. Ճամբի վերաբերեալ

Դեսպակ, ժանուար, քաջախ, ունի,  
ունիմիլրայ, կարւանն:

ՊՐՈՅ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

$$(G \rightarrow \mathbb{R}^n - \{0\}, \cdot)$$

## ՊԱԴԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

ՔԱՆԱԿԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆԵՐ  
ՅՈՐԴԱՆԱՆՈՒ ԶՈՒՐԵՐՈՒՆ ՄԷԶ

Արեկ և երկնային ուրիշ լուսաւորներու պաշտամունքին հետ և յաճախ ասոնցմէ անկախ, պաշտուած են նաև մեծ ու փոքր ջուրերը, ծով, գետ կամ գետերու ակեր: Եղանակ՝ նուիրական ու պաշտելի գետն էր ին եզրապացիներուն. Գանգէս ու Ինդոս մինչեւ այսօր սուրբ ջուրեր նկատուած են Հնդկիներէն, ու Եփրատ ու Տիգրիս՝ Բաղդադացւոց ու Ասորեստանի պատմութեան մէջ մեծ գեր ունեցած են: Նոյնն է պարագան նաև Յորդանան գետի համար՝ եթէ ոչ իր ամբողջութեանը, գեթ իր ակերուն համար, վասն զի Յորդանան հին աշխարհի բազմաթիւ գետերուն պէս, հնութեան մէջ ազգերու միջն հազորդակցութեան միջոց չէր ծառայեր. Ընդհակառակը նաւարկելի գետ մը չըլլալուն համար արգելք եղած է հազորդակցութեան, ըլլալով զժուար անցանելի գետ մը ու Պաղեստինի այլագան ազգերու և ցեղերու համար քաղաքակրթութեան և յառաջդիմութեան ազգակ մը չըլլալով, փոխանակութեան և առեառութիւն ապաստ ո՛չ մէկ ծառայութիւն ունեցած է, չունենալով ո՛չ մէկ հաւահանգիստ կամ հաւակայք իր ափերուն գրայ: Այսպէս ըլլալով հանդերձ, հնութեան բոլոր շրջաններուն Յորդանանի ակերը շատ բնդհանրացած պաշտամունքի մը առարկան եղած են: Պատմական խորագոյն չըջանի մը, նման պաշտամունք մը շատ սովորական էր Փիլիպեան Կեսարիոյ կամ Կայսեր Պանասի ակը, Հասպէտայի և Լիզզանիի ակերէն յետոյ, գանուելով գետին արենեեան կազմը, և էր ամենէն հոյակապն ու նշանաւորը, հանգարտ կիրճի մը մէջ, Զերմանի հարաւային վերջին փէշերուն սառուաթը, ամբողջովին դալարազարդ բոյնի մը մէջ, որուն զովութեան տակ առաջարկէն: